

զրստութենէ զատ ուրիշ օգուտ չտեսներ :

Վէշ կերպով սկսուած ամուսնութենէն ծնած զաւակաց առաջին դպրոց՝ իրենց հօրը կամ մօրը և կամ երկուքին մէկէն անարժան վարքն է . ուստի կ'ըլլան քիչ սիրուած կամ գէշ կերպով սիրուած տղաք , քիչ կամ գէշ դաստիարակութիւն կ'առնուն , իրենց ծնողացը պատկառանք չեն ունենար , իրենց եղբարցը վրայ սէր չեն ունենար , և ընտանեկան առաքինութեանց համը չեն առներ , — որ քաղաքական առաքինութեանց ալ հիմը անոնք պիտի ըլլային :

Եւ ամէն բաները այնչափ ստէպ կը պատահին որ աչքդ բանալուդ պէս կը տեսնես . չկրնար մէկն ըսել ինծի թէ չստիազանցութիւն է ըսածդ :

Ընտանեկանքն ալ պակասութիւններ չունի չեմ ըսեր . բայց ով որ մէկալ պակասութիւններուն ալ լաւ մը ուշ դնէ՝ անտարակոյս պզտիկ բաներ չհամարիր , ու ինծի հետ կը զրուցէ շատ ամուսնացեալոց համար . — “ՄՏ. երանի թէ այն սոսկալի երգումն ըրած չըլլային ” :

Սարդկանց մեծ մասին կոչումը աշխարհք մօտէլ է . բայց ամուրի մնալն ալ բնութենէ զուրս բան չէ : Նաղրական բան է նեղանալը թէ ինչու համար ամէնքն ալ չեն աշխատիր մարդկային ազգը բազմացնելու : Ընտանեկանքը , երբ որ իրաւացի պատճառներով ընտրուի ու պատուաւոր կերպով պահուի , ամենեւին ցածութիւն չէ : Մանաւանդ թէ ամենայն պատուոյ ալ արժանի է՝ ինչպէս այն ամենայն խոհական նուիրումներն որ բարի վախճանաւ մը կ'ըլլան : Ընտանեաց հոգէն ազատ ընելով զմարդ , աւելի ժամանակ ու աւելի կարողութիւն կու տայ անոր որ խորունկ գիտութեանց ետեւէ ըլլայ և կամ հաւատոյ գերազոյն պաշտօններուն ծառայէ . աւելի միջոցներ կու տայ անոր՝ որ իր օգնութեանը կարօտ ազգակիներուն թէ թիկունք ըլլայ . աւելի ազատութիւն կու տայ իրեն որ

չստ աղքատաց վրայ տարածէ իր զրութիւնը :

Եւ միթէ այս ամենայն բաները բարիք չեն : —

Ընտանեկան ամուսնութիւններ չեն : Ընտանեկանքը ձգելու կամ յանձն առնելու համար՝ պէտք է գիտնայ մարդ թէ ինչ բան է յանձն առածը , և կամ մէկդի ձգածը : Կողմնասիրութեամբ եղած մեծամեծ խօսքերը մարդու գատուններ կը շփոթեն :

ՓԷՆԼԻԲՈՅ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՌԱՄԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ

ԹՆՆԱՆՈՒԹԻՒՆ ՍԻՆՈՒՆԻ :

ՅԱՅԳՈՒՆ ընդ աղջամուղջին ,  
Սիտակն մտեալ յայգին ,  
Շրջեր խիրտ խիրտ .  
Ի ձայնէ ողջունին  
Տերեւաց ընդ տերեւաց  
Սարսափէր շիրտ շիրտ .  
Կա սեռաւ աւուրց  
Ընիրաւ հալածմանց  
Եւ միշտ կիրթ կիրթ .  
Չէր անտեղեակ՝ գուհիկ  
Եւ տմարդի բարուց  
Եւ յգեպանին բիրտ բիրտ :  
Յառաջէր հառաչէր  
Սիրտ իւր թռչնի պէս  
Գողգողայր բախբախէր .  
Վանի առ թուփ վարդին  
Սերձենայր մօտէր  
Եւ յնքան ցնորէր , քրտնէր , և սարսէր .  
Սիրտ իւր զտրտմութիւն  
Շատ ազգէր գուշակէր ,  
Օտրտատուս յաչացն քամէր .  
Սրտաբեկ յառաջէր  
Սեղմ երգէր , լուէր  
Եւ մէն ձայնի ունին դներ :  
Նառազարդ ցօղոտ  
Պճնազարդ այգին  
Թուէր նմա անապատ աւերակ .

Օ մայրելի բուրմուռք  
 Կարդոսաց շուշանայ ,  
 Հոգեզուարձ անուշակ  
 Քաղցրաձայն նուագաց  
 Կերպ կերպ թռչնակաց  
 Ի հրորթինակ եղանակ ,  
 Ըրծաթի գոյն աղբերաց  
 Սպիտակ սառնորակ  
 Սրտի նորա էր դա՛հիճ ու դանակ :  
 Սոխակն իմ կոյր է  
 Բաց 'ի վարդէ  
 Այ ինչ տեսանէ :  
 Սոխակին դիպան  
 Բղձանապարհայն  
 Օ աղկուռք զանազան ,  
 Կա ոչ զոք ետես  
 Այ ինչ խօսեցաւ ,  
 Յոչ ինչ նայեցաւ .  
 Կա զայլ ոք խնդրէր  
 Յառաջէր հառաչէր  
 Ըջօք բացօք զվարդն ինկրէր :  
 Յանկարծ թալկացաւ  
 Կենդանի մեռաւ  
 Իւշաբարձ անկաւ  
 Ինդ թփով վարդին .  
 Տեսեալ զթերթ նորին  
 Ինդ պերճ էրանգին  
 Ի կնախաբ բոսորին  
 Օ գոյն շառագոյն և դեղին՝  
 Տարած 'ի գետին  
 Ի եծաձայն վայեաց ,  
 “ Սարդ իմ վարդ ձայնեաց .. ,  
 Օ իւր շունչ վճարեաց :  
 Ըյ անգին վարդ վարդ  
 Իմ կենաց զարդ զարդ ,  
 Դո՛ր թերթիւք բարդ բարդ ,  
 Իանիս լուր կարճ կարճ ,  
 Քանի ես զուարճ զուարճ՝  
 Տես զիմ լաց ու հառաչ .  
 Օ արտօսր իմ սրբեա  
 Օ իս քեզ զո՛հ արա  
 Օ իմ ողբ ու լաց մեղմեա  
 Ի պա թէ ոչ մեռայց ,  
 Յետոյ քոյ անագան այց ու դարձ  
 Զօգնեսցեն իմոց կենաց :

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ : — Այս երգս հայաստանէն  
 մեր թղթակիցն ու ազնիւ բարեկամը Պ . Գալուստ  
 Շիրմազանեանը զրկեց , և կ'ըսէ թէ որովհետեւ

հանգուցեալ Յարութիւն վարդապետ Ալամգա-  
 րեանց այս երգս շատ կը սիրէր և յաճախ կ'երգէր ,  
 զոր և ինքը առաջին անգամ վրաստան բերաւ ,  
 անոր համար կը կարծուէր թէ ինքը շարագրած  
 ըլլայ . բայց վերջէն իմացուեցաւ որ հնուց 'ի վեր  
 հայաստան կ'երգեցուի եղեր , և թէ հեղինակն  
 ո՛վ է՝ անյայտ է : Այսու ամենայնիւ վրաստան  
 ինչուան հիմայ ալ այս երգս Տաշ Եարութիւն վար-  
 դապետի կը կոչեն :

ԱՇԽԱՐՀ ԱԳՐՈՒԹԻՒՆ

Սորափրո-նիւն Կովասեան Գաւառացի :

ՅԱՎՆ արկեալ զգիրս պատմութեց  
 Հայոց՝ տեսանեմք զի բազումք 'ի Հայոց  
 բնակեցին 'ի Վիրս , այլ թէ յորում  
 արդեօք ժամանակի տարադրեալ կամ  
 գաղթեալ իցեն նոքա , ոչ ինչ գտանեմք  
 ստուգիւ նշանակեալ . այլ որպէս ե-  
 րևի 'ի պատմութեանց՝ 'ի թուակա-  
 նութեան Հայոց ՇՀԲ , այն է ամ  
 տեառն 1123 Դաւիթ արքայ Վրաց  
 պաշարեաց զԻնի թաղաւորանիստ մնայ-  
 րաքաղաքն Հայոց , և առեալ զայն՝  
 գաղթեցոյց զբնակիչսն 'ի Վիրս՝ տալով  
 նոցա սունս և քաղաքս բնակութեան  
 և եկեղեցիս և վանորայս բազումս :  
 Բայց թուի ինձ զի և յառաջ քան զա-  
 ռուրս գաղթականութեանն բազումք 'ի  
 Հայոց երկուցեալ յերեսաց զանազան  
 ասպատակութեց , որովք մեծն Հայաս-  
 տան յաւեր եղեալ էր և յապականու-  
 թիւն , դարձեալ և 'ի պատճառս ապա-  
 հովութեան փախուցեալ անկան յաշ-  
 խարհն Վրաց : Եւ զայս ոչ յանձնէ  
 ինչ ասեմ , այլ զվեց ամ շրջեալ իմ ա-  
 ռաքելութեամբ ընդ ամենայն Վրաս-  
 տան , քաջ զննեցի զամենայն՝ ստիպեալ  
 'ի պարտուց պաշտամանս իմոյ , և չե-  
 րեւեցան անդ վանորայք բազումք , դար-  
 ձեալ և ոչ հնագոյն եկեղեցիք Հայոց ,  
 բայց 'ի վանորէից ինչ և յեկեղեցեաց

1 Զբնօիրս զայս և զստուգապատումն կարա-  
 գրութիւն Կովասեան գաւառացն , ստորագրեաց  
 Յովհաննէս վարդապետ Տէր Ղազարեանց Աբշա-  
 րունի , 'ի Միաբանից սրբոյ Էջմիածնի , 'ի խնդրոյ  
 Տէր Պետրոսեան Պօղոս վարդապետի , յամի 1849 :